

զեանց արկածին, այլ պարզապէս իբր տրամագրութիւն նախախնամութեան զիտուած է: Դեռ սագրութեան մը մէջ, որ իբրեւ քննական Տեսագրութիւն չէ գրուած, աւելորդ է ամէն մէկ նախագատութեան պատճառներն ու վկայութիւններն տողել:

Պարծենք բաւական են Արեւելի պատճառներուն զիմաց այստաի պատճառներ. որով կ'երևայ թէ Հանդիմ յօդուածոյն մէջ վայ կու ծախուլովն, եւ ոչ՝ այսու անցողակի յիշատակութեամբ զՏիւզեանս փոստովու զերտորովն կամ ճիգ մը կայ, եւ թէ՛ իբր այս պատճառն յիշատակութիւնն չէ անանանախան ու արդիւնի, այլ յեցած է Արեւելի յառաջ բերած վկայութիւններէ զորաւորացոյն վկայութեանց վրայ, Տեւեաւըստ պատմական անգրութեան լուսն: Ուտի եւ լոկ՝ «գիտական ճշգրտեան» համար եղած յիշատակութիւն մը չի կրնար իրաւացի եղանակաւ նկատուիլ իբրեւ վշտացող: Թէ Արեւելի եւ թէ Հանդիմ յօդուածագրաց համար միխթարական է անշուշտ եւ ուրական, որ Պէզնեանս այն անցքերէն ետեւ, որոնց մինչեւ այստաի յառաջանալ թերեւս մտրէն չէր անցըներ, Տիւզեան տան օգնութիւն եւ միջնորդութիւն չըլացաւ, բարբարութեանց Տեւեամուտ եղաւ, որով եղածին հատուցում ընել ջանացաւ:

Եւ արդայն խօսելով, եւ ոչ իսկ մէք կ'ուզենք որ այս գառն ճշմարտութիւնն մեր կողմն եղած ըլլայ: Սակայն քանի որ պատճառներ կան, չենք կարծեր որ Արեւելի խորհուրդ այս մեզ՝ որ մեր աջքն փակենք եւ պատմական ճշգրտեան հակառակ վկայութիւն տանք:

Թէ որ կողմն է ճշմարտութիւնն, կրնան անտարակոյս ստուգել զիւսանատուք Ուրլոյս Լատինաց նոխրակատան, զեպանատանց Աւսարիոյ եւ մանաւանդ զաղղիոյ, եւ նաեւ Ղատիկանի, եւ Միխթարեանց:¹ Ասոնց վկայութիւնք կրնայ խնդիրն վերջնականապէս որոշել:

¹ Գր լուսն Գ. Ուրլոյս երկու հայ պատրիարքարանաց զիւսանաներն, զիս զի ստեք՝ որքա՞ն փոստը, հրայ Խարակ եղած են:



Յ Ե Ղ Ա Վ Ր Ա Վ Ա Ն

Պ Ո Ր Ա Մ Ի Վ Ր Ն Ե Ի Յ Ա Ր Ր Զ Ը

(Շորու-Լուսն Ի-ՊէրԷ)

Ջ.



Վերս արեւը չէր լլայ սուած երկրին՝ երբ եւ ուղեւորեցայ խոզէն, Տեսու զինեալ թուրք ծառայ մի անձնալով: Քանի՞ ժամ կը տուէ մինչեւ մերձակայ Սախրէ գիւղը, հարցուցէն էի նախապէս, եւ գիւղացիք պատասխանեցին՝ թէ հազիւ 5 ժամ: Ուրեմն 5 ժամու համար, մտածեցի, աւելորդ է պաշար առնուլ. եւ առաւտուն՝ երկու ըստակ թէէյի Տես փոքր էի նախաձեռնի աննիջ ետեւ՝ սկայ խոխ բարձունքը մագլցել: Մագլցել՝ բուն բառն է վան զի առաջնորդս ճանապարհը կարճելու համար զիս ահագին ժայռի մի վայելն տարաւ: Բայց զիս խոզէն բոլորովն շնորհացած՝ քանի մի աեղկուլութիւններ տամ տեղոյն նշանաւոր հանքին վրայ:

Ռուսական օրինաց համեմատ՝ ով որ ազատ, արքունի հողի վրայ հանք գտնէ, օրինաւոր տեր կը համարուի անոր, եւ իրաւունք ունի զայն շահահարծել ըստ կամի: Հանքային վարուցութիւնն այնպիսոյն 5 տարի պայմանաւ՝ կու տայ իբր գտած հանքին վրայ գործառուս շինելու, եւ շինելու վերջն ալ 5 տարի ազատ կը կարողանն տուրքէ: Այս վերջին ժամանակն աննիջն ետեւ՝ աերութիւնն առաւած մտաղէն տասններկէ միայն կ'առնու, յաւանք բնու սուրիլ մընէ աուրք սահմանելու: Աս հաստարոյի Ռուս կառավարութիւնը շատ մեծ ազատութիւն եւ զիրութիւններ կու տայ հանքային ձեռնարկութեանց, եւ այս պատճառաւ Պախկոնի, որ մեծամեծ գանձեր անոր արգանդին մէջ կարելի է շատ յաջող ապագայ յուսալ այս արդիւնաբերութեան շահաւէտ ճիւղին: Եղիեալ զիրութեանց շնորհիւ՝ նոր գրուածն Բաթումի եւ Ասրի նահանգաց մէջ արդէն բացուցան մանգանցի, կապարի, պղնձի, ցնկի եւ այլ մետաղաց ընդարձակ եւ հարուստ հանքեր, որոնք յատանալայն բոլորովն անուշադիր էին թողուած:

Խոջի հանքերն՝ պղնձի եւ զինի՝ Բաթումի նահանգին մէջ առաջինը կը համարուի: Սորա Սիւսի մէտ Սիւսեանիդիս յոյնի կը վերաբերին, եւ կը շահարծուին երկու օտարազգի վաճառականներու: Ռիիններ գերմանացոյ եւ Սալէանի խալալացոյ ընկերութեան կողմէն: Աբրոյլ Պախկոնի այս միակ հանքն է՝ օսկից այժմ զինի կելլէ. եւ վերջին ժամանակներս Եւրոպայի մէջ ցնկի (ինչպէս եւ բոլոր մետաղաց) գնեբուն բարձրանալուն պատճառաւ՝ այժմ՝ խոջն զինի կը տարուի Եւրոպա, թէ եւ ճանապարհաց անյարմարութեան պատճառաւ: Փոխադրութիւնն ահագին ծախքի կը կարօտի: Ռուսական մարքատունն աննշան մտցս մի կ'առնու զուրս առաւուած զնկէն: Բայց խոջ նշանաւոր է մանաւանդ իբր պղնձի հանքուն, որ միջին թուով 17 — 20% զուտ պղնձ ունի, երբեմն նաեւ 30% իսկ զնկի ունի 45 — 60% զուտ մետաղ: Ռիիններ եւ

Սարէնի այժմ գործատունն են կառուցած Բաթումի մտ' պղինձն հարեցնելու. եւ այս եղաւ առաջին հանրի գործատունն բոլոր Բաթումի եւ կարոնահարաց մէջ:

Այս գործատուն անըւշա մտն է յաշտի եւ փայլուն ապագայ, վասն զի շնորհի եղբայր վրայի բարեունն ու շըսկիցին ընդարձակ պղնձի հանուքը կան գործատունն տրամադրութեան ներքեւ: նպատակը որ պայմանեցաւ: Այս երկիրներն թէեւ գործ են պնդուի ընդարձակ անասուններ, որ գործատուն վառեցիքը կարենան հայթայթել, բայց այս պակասը կը լրացնեն առաստան հանրային անունն, որ հարուստին Ռուսիոյ գաւառներէն կ'ըլեն եւ որուն կենդանի է Ռուսիոյ քաղաքը՝ Գոնդեօնի վրայ: Հանրային անխել զատ կրնայ գործատուի նսեա Բազուի նախնայն ժառոցը (résidu de naphte), որ փայտի անխել կրկին զտութիւնն ունի, գինն ալ Բաթումի մէջ առաջինն աւել չէ:

Այժմ՝ Ռուսաստանի պղնձահանքի ամենամեծ գործատունը կառուցող մէջ է. այսինքն՝ գերմանացի Սիմէն Ելքարցի, որ տարին կըր 100.000 պուշ (1640 տակառաշախ, = 1,640,000 քիւլգրամ) պղնձ կ'արտադրէ: Կառուցող մէջ երկու գործատուն ալ կայ Հայոց, որոնք թէեւ ոչ նշանակաւ մեծ քանակութեամբ՝ բայց ընտիր պղնձ կը հանեն: Այս գործատները Մուխոֆան-Մէլիք Ալթրեան, եւ Խալմախիւան պարնայիցի վերաբերին:

Ճորտի եղբայր վրայ կան նսեա կապարի հարուստ հանքեր, եւ յոյս կայ որ մտնամանկեցու կապարի գործատուն մ'ալ հիմնուի Բաթումի քով: Ուրեմն, ինչպէս առի, անասարհ էի երաժան անոնց պաշարի, յուսովս որ մտաւոր գիշին 5 Ժամ միայն հեռաւորութիւն ունի. բայց ընդհակառակ մ 5 Ժամ քաղցէն վերել, եւ այն անտառի մէջ, զեւ մինչեւ զիջէ 3 Ժամու ճանապարհ կար: Մտաւոցայ ասել, որ խորի մէջ եւ ոչ մի ձի գանելով՝ ստիպուած էի հետի ուղեւորել: Այս մի կողմէն, եւ միւս կողմէն անօթ ու թիւր կէտք Ժամանակ այնչափ զեւ պարտաւեցուցած էին՝ որ միայն մեքենաբար կը քալէի, որպէս զի մտաւոր առասուկի հասնիմ՝ Տին հանգրասանալու համար: Հասնայ ու պարեցայ զեանին վրայ, բայց քաղցը զեւ սաստիկ եւ անընդեր: Մտածեցի թէ եւ քաղցը առաջնորդս բան մ'ունենայ անուշալ: Անկեր այն, ցամաք հայ Էորէի: Այս զիջաւոց չբուրուի ինչը մինչեւ այս ատիման հասած է: Առաջին անգամն էր, որ կը տեսնէի զարեղն նկանալը: Ի՛նչ ծածկեմ. որչափ ալ անխորժ երեցու այն ինձ, եւ ալ զրեւին ինչչափ կերայ՝ որչափ թուրք ընկերս. բարեբախտաբար թեարժ էր հացին, եւ առասուկ ջուրն որու մէջ կը թաթխէի, անոյշ էր եւ ցուրտ:

Երկու Ժամէն Սարէն գիւղի հասայ: Առաջին գործս ձի փնտռելն եղաւ՝ զե՛թ մինչեւ Արտանուլ՝ երկու Ժամու ճանապարհը ձիով երթալու համար: Թուրք ժող մի իւր ձիս անաշարից եւ 65 կուպէր առաւ ինձմէ, զոր փճարի ախարունայ, թէեւ այնտեղ քանի մի Հայք իմաց աւելն՝ թէ սովորական վարձը 40 կուպէր է միայն: Երկու Ժամէն Արտանուլ էի հասած եւ կատարեալապէս եւ հանգրասանայի:

ե.

Արտանուլ, որ ըստ պաշտօնական որոշման՝ զիջաւոցար (ճԵՅՍՈՒՅՈՒՅ), 200 ասն բնակիչներն է այն-կաթիլի: Կային սակաւաւոր Բուրքեր ալ՝ որոնք վերին պատերազմէն տեսե Ցանհաստան գաղթեցին: Այստեղ կը նստի գաւառակայեան (УЧАСТКОВЫЙ НАЧАЛЬНИК) որ Հայ է, ինչպէս Բաթումի եւ Կարսի նահանգացի գրեթէ բոլոր միւս գաւառակայեաներ: Մի եկեղեցի կայ եւ երկու զպարձ մին ճանչերու եւ միւսն աղկանց, Գարցիներն զիջական են՝ ինչպէս շէնքով՝ նոյնպէս եւ ծրագրով, ու զառաստուութեան անօթն նահապետական: Այժմ՝ նոր գարրը կը կառուցանեն ժողովուրդը, եւ նոր յորհրդարն եւ քարտեզան աղդեցութեան սակ կ'աշխատի բարաբէլ այս խեղճ վեճակը, թէեւ նիւթական միջոցներու պակասութիւնն ալ մեծ զեւ կը խաղայ նեղորայ մէջ:

Արտանուլ կրկին պարագապատ է եղած երբեմն, եւ սորա յիշատակն է՝ որ զայն մինչեւ հիմայ սովորաբար պարզապէս Բիքը անուամբ կը լինէ ժողովուրդը: Այժմ պարիպներու մնացորդը միայն կ'երեւայ: Նշանաւոր է միայն զիջաւոցարի արեւմտեան կողմէ կանգնած անհաղին եւ ընդարձակ Ժայռը, որ կըր 100 մեգր բարձրութեամբ, 200 մեգր լայնութեամբ եւ 300 մեգր երկայնութեամբ իբրեւ բնական ամրութիւն կը ծառայէ, եւ կը պաշտպանէ զԱրտանուլ կանալի կողմէ: Այս բնական ամրութիւնը զրկց վրայ աւելցած է նսեա բարձրաբերձ քարածայրը պատող հակայանն պարիպն աշտարակներով. իսկ բուն Ժայռին վրայ շինուած են գեանախոր մասաններ եւ ճառուս մի, որոնց միայն կիսաբարձ աւերակները կանգուն կը մնան այժմ, իբրեւ ախոր յիշատակ ամբողջ անցեղան: Անշուշտ այս բնական ամրութիւնն է եղած պատահաւ որ այնտեղ հիմնուած է Արտանուլ զիջաւոցարը, հաւանականաբար Բագրատունիներէ:

Արտանուլ հին Հայաստանի Կաղըք գաւառն մասն է: Կաղըք անունը զեւ պահած է Կաղըքի մնուած մէջ, (ե՛ն վրացի վերջնորութեամբ) զոր կը կրէ մերձաւոր զիջ մի: Այս զիջուն մէջ կայ կիսախորժան հին աշտարակ մի՝ Ժայռի վրայ կանգնած, որ կը հսկէ ձորի եւ զայտի վրայ՝ մինչեւ Արտանուլ:

Արտանուլ Թ գարու վերջը բնակաւորեցին էր Բագրատունեաց այն ձիւղին՝ որ յիսոյ մըտց զառհին վրայ նստաւ. (Արտներհհ՝ 899ին): Այս Բագրատունեաց մնացորդ կայ տակաւին Արտանուլն մերձակայ Հայթէթ գաւառին մէջ խաչակարան կողմն ընդունած: Արտանուլն առջեւ կը պարզուի նսեայն ընդարձակ զաշուն՝ Կուլժի, ուր Գուրգէն Բագրատունիին պատերազմ վարեց մըտաւորի թշնամացի զե՛մ:

Գուրգէն, որի Արտոյ Կիւրապատարի, հիմնեց Արտանուլն ոչ շատ հեռու Օթէպ գիւղին զեղեցիկ կեցեղանին, որ տակաւին կանգուն է, եւ կը հնացնէ ճանապարհորդները: Իսկ Աշու Կիւրապատար հիմնեւ էր արդէն 918ին Տէկր գիւղին մէջ, Արտանուլէն մէկ որ հեռու, նշանաւոր եկեղեցի մի, որ կը գերբազանց զառաջինն: Մտ 1000

տարւան շինութիւնը դեռ կենդանի է իւր պայ-
ծառ գունդը ներկորմի, Հաստատուն պատերովն
է սինկերով, կարմիրուպի կարծր աւաղաքարէ տա-
շած, եւ արձանազրութեամբն խաչքարի (Տին-
ժրացեբն եկեղեցական) լեզուով: Եկեղեցին յու-
նական խաչի նէւ ունի: Էջմիշին Տի.սիսային կա-
ժան տանկաց մկույն մէկ ծառը կայտնակէ կործանած
է՝ սակէ 10 տարի յառաջ: Տրեւ՝ երբեմն Վրացի
եպիսկոպոսի ամբողջումը գիւրջ էր: Եկեղեցին 15
քալլ լայնութիւնն է 20 քալլ երկայնութիւնն ու-
նի: Տանկաց տիրապետութեան ժամանակ քրիս-
տոնէական մայր եկեղեցին մահմաական մղկիթ է
եղած, բայց շատ անհետմ վիճակի մէջ կը պահուի:
Ես տեսայ, որ սինկերուն վրայի սրբոց բողոքմութիւ
պատկերները՝ բարձր ալ սեւցած էին կրակի ծխով:
Դրան մտ արձան մի կայ, գունց է թէ Հիմնադիր
Վրասինն:

Արտանուջ՝ Իրբեւ բերդ՝ աննդհատ պատե-
րացմով մէջ առաջին տեղին գրաւած է: Տանկաց
տիրապետութենէն ետեւ՝ Արտանուջը քարածայր-
մն զոր է խաղաղած, երբ մտակայ Արարա եւ
Ղափլիթ-Իւրերմով գաւառներուն առատաբերքը
Վեժարէզներն եւ Նւեմիթ-զուշները, որոնց սերուն-
դը դեռ զայժմ կայ, իտարա մէջ շարունակ կուի-
նուր ունեին: Վեժարէզներն իրենց ծագումը մինչեւ
ի Չաքարուն Տայրզգի զբաղաւոր կը հանեն, որ եր-
բեմն Վրաց Թաւմարս թագաւորացի բանակին հր-
մանտաարն էր՝ իվանս սպարապետին հետ ի միա-
սին: Վեժարէզներէն իրաւով իւր շուրջուտն ա-
ռանին անգամ եղած է Կանուշար, (Մէնուշէհը,
Մանուշհը) Սէլիմ Փաշա սնուանն առնուով, եւ իւր
չերիմն ունի Արտանուջի մղկիթին քով:

Դոտարս սկիզբն Արտանուջը քարածայրին
վրայ կար երկու հատիկ փոքր թնդանութ: 1877ին
Ռուսաց մէկ զորաբաժնին երկու անգամ զրուեց
Արտանուջ եւ թողուց. միայն երբորք անգամուն
կատարելագէտ տիրեց, եւ անկէ դիմեց Արգուին,
զոր ձեռք բերաւ ճիշդ այն ժամանակ՝ երբ ի Սան
Սիէ-Փանայ զինադաւար կը կերտէր:

Այս ժամանակ, երբ մի կողմէն տանիկ զոր-
բերն հեռացան Արտանուջէն, միւս կողմէն Ռուսաց
ամառին զրուումն երկարատեւ չեղաւ, եւ բերդը
քաղաքը մնացած էր առ ժամանակ մի առանց կառա-
վարութեան, Արտանուջից ինքնապաշտպանութեան
դիմելով՝ քանտան աւազակային խմբերու շեմ՝ ի-
նչնցմն առանին պահակաց զուճը կազմեցին, եւ
առ ժամանակակայ փոքրիկ վարչութիւն մը հիմնե-
ցին տեղւոյն ժողովրդական Ս. Անան Արաքապետ
Առաքելյանի նախագահութեան ներքեւ: Այս Բ-
անուան եւ արքիւնար, միանգամայն գիւնակակ
վարպետն (որ ի Հուսմ գառախորակուած է),
աւելի քան մի անգամ ամբիթ ունեցաւ Արտանուջն
աւազակաց եւ անկանն զրաց աւարաւութենէն
աղատելու:

Բ.

Արտանուջի գաւառակին մէջ՝ քայ ի բերդա-
քաղաքէն, կամ ճշդագոյն եւ՝ բերդապիղէն, եր-
կու հայաբնակ գեղեր կան, Տանկար եւ Կարաշէն.
որոնք իբր 300 հոգի հայ ժողովրդու ունին, էջմի-

ածնական եւ կաթողիկէայ: Արողջ գաւառին մէջ
առեւարական եւ արուեստաւոր միայն Հայերն են:
կան նաեւ ամառաւթիւն երկրազորի Հայեր. բայց
րուն երկրազորի եւ պարտիզայան Տանիկներն են,
որոնք շատ աւելի մեծ հասարակութիւն կը կազմեն:

Օրմանեան տիրապետութեան ժամանակ,
ինչպէս յայտնի է, հպատակ Վրաց մեծագոյն մասն
խղամական կրօնն ընդունեաւ, բայց Հայոցմէ զիւր
եղան ընդունողներն Հայութեան յիշատակը միայն
լեզուի մէջ մնացած է: Բովանդակ գաւառակին
մէջ՝ Հայ, Վրացի, Թաւրք, արուեստագ
երկրազորութեան վերաբերեալ բաւերուն մեծ
մտաբ հայերէն կը գործածեն: Այսպէս լսեցի՝ հերի,
մանկ, հնչան, Կանան, Կալը, Կալ, Կալ, Կալ, Կալ,
աղթան, որման, անդր, իրեմալ, ցոխտալ, զղտի,
Էլեան, սուր, Լուբի, եւ այլն: Իսկ միայն բաւեր
աւելի թէւ են. գործածականներն են միայն՝ քեպր
(մայր), Բիգ (Տորղազոր), Ինք (կամբըլ), ծափ
(չաղանակ), Գոթթու (Տարս) եւ այլն:

Արտանուջի եւ Արզուոյնց հայերէն գաւա-
ռական լեզուն աւելի մտ է Տիֆլիսի, արեւելեան
բարբառին քան արեւմտեանին, Կ.Պոլսոյ. նոյնպէս
առեւտը հնչումն:

Հայերէն երգերը մեծա մասամբ կորած են
ժողովրդեան բերանը, եւ աւելի թրքերէնները կը
գործածուին: Կնայած են միայն քանի մը հայե-
րէն հասակորդք օրօրոյի եւ հարսանեաց պար-
զակ երգերը: Օրօրոյի երգ մը լսեցի ե՛

Նանիկ, նանիկ,
Մարուն գառնիկ.
Բառն կու զայ, քուն կու բերե.
Միւս կու զայ, կոթ կու բերե.
Փէլաքա՛մն՝ Կ'սիմ՝ ծածկ,
Չոր բաղտ՝ Կ'սիմ՝ թեւաթ,
Չայսիկ Կ'սիմ՝ ծածկ,
Օրօր նանիկ, օրօր նանիկ,
Օրօր ջար սիրուն գառնիկ . . .

Իսկ հարսանեաց երգերէն մնացր են միայն
հետեւեալներն: — Փետայի զգեստը հազարէնլու
ժամանակ՝

Կազազ ու տիքը հատիկ հատիկ,
Թաղաղին՝ կապեցք գոտի . . .

Երբ երիտառապայ կուսմն հարսն ու փե-
այն առիւտաւ:՝ կը մտնենայ փեւին տուը՝

Թաղորի գեղակ զուճ արի,
Դրսի գաճնով ներս արի,
Բու իւրազին էլ գալիս է
Կաքի ձագին բերելիս . . .

Ասոցմէ զտա կան նաեւ. պարի երգերու մնա-
ցորդներ: Արշակ կը յառաջանան՝ այս հին ժող-
վրդական երգերն ալ պարերը հետզհետէ կ'անհե-
տանն եւ տեղի կու տան նոր գաղական լեզուով յո-
րինուած երգերուն. եր ժամանակի արգիւնք է:

¹ Գեղակ (անկ. փէլաքու)
² Չոր է անակ մի կանայք ծածկոց, զոր մէջքն
կը կային, եւ այն կային սունուն եւ ծածկերն լոր Բալն
³ Թաղալոր, փէլայր
⁴ Դիգու (կեցոյ) մայր
⁵ Դաւա = զուրս:

Թ.

Քրտանուծի մէջ ալ քանի մ'որ մտալէն ետեւ՝ ձիով զարանայ Արգունին. Գանապարհը շատ բաւ է մինչեւ: Արգունայի գինացի բլուրը, ուսկից կամ ա՛հագին զառիվարով կէս ժամու մէջ պէտք է իջնել, եւ կամ ընդարձակ պոստ անելով՝ իբր 1 1/2 ժամու մէջ:

Երկրորդ առաւուռ կանուխ արգունայիցի բազմաթիւ ուղի կիցներու. հետ յանձնուցանալը զարձեւալ մեր նաւագործին, որ իւր թիթիւ, նեղ ու բարակ է հարթեայտակ նաւակին վրայ սրավար սկսու իջեցնել զմեզ: Արշակի դէպ ի վեր անտաննի է, նոյնպիսի արտօրծի է դէպ ի վար, այսինքն՝ լըջ հոսանքին հետ: Գանապարհն Արգունընէն մինչեւ կապուր քիթի 60 քիւրմար է, զոր նաւակը 5 ժամու մէջ կը կորէ: Կաւակին մէջ արգունայի երիտասարդները մինչեւ վերէն արտի զաւարթ կ'երգէին՝ Արգունընջ օրչոյն անբաժան ընկերութեամբ յո՛ժ աւան, շինչոյնով նաեւ ինչ:

Կէսօրը 2 ժամ անցած էր, հասանք Կոպան դերի, ուր կը սպասէր նկ կարը, որ պիտի տանէր Բաթում: Ենկ ժամ վերջը խորաբարձր Գանապարհը, լեռներն եւ ձորտնն ու իւր խոյնը հեռու կը մնային ինչմէ, եւ փոխարէն՝ աչացո տալեւ կը պատկերաբար Սեւ ծովու մութ կանաչ մակերեւոյթն, եւ կը լսէի քաղաքի գործատանց եւ հեղալ շոգեհասոց սրտները:

Բաթում:

Կ. ՏՈՒՐԵՆՍ

ԼԵՂՈՒԿԱՆՆԻՍ

Ժամօթ հայերնագրէս 8ր. Փրոն. Միւլեր «ՀԱՅԿԱՆԸ Զ... անուամբ հաստուած մը հրատարակած է վերնուայի Գիտութեանց Եժմարանի նստից անդիկարոց փելեսոփայական-պատմական բաժնին մէջ: Այս հասանքն մէլ կը շանայ գիտնականը 69 հայերնաբոց ստուգարանութիւնը գտնել: Հոնորապար նախնարս ասի կարծեց պաշտուակի թէ ինչ նայ լնարն արանան օրչոյն կը վերաբերի. ընդզէ՛ կարծեաց հայերնագրէս չիւլանու գիտնականին, որ որոսն օրչոյն մը ներկայացոցի կը լնէր զնայ: Իսկ այս գրութեան մէջ կը շանայ սոյն վերջին գիտնականին գործը շարունակել՝ անոր իբր ընկ հայերն օրչոյն բանտրու թիւն ստուգարանով: Հոս կը զննը բովանդակ հաստանք թուրքմանութիւնը, ասանց ամէն կարծեացն համամիտ ըլլալու:

ՀՈՒՅՈՒԿԱՆՆԻՍ Զ.

Այս փոքր հաստանքի մէջ գրուած 69 հայերէն բուրգի ստուգարանութիւնը յաւելուած են Հիւլալանին «Հայկական ուսումնասիրութիւնք»¹ քրոջ մէջ ամփոփած 299 հայ բառաւեպերու, որոնցմէ 232ն իբրեւ բնիկ հայ բառեր կը նկատէ նոյն գիտնականը, եւ որոնք ցայժմ պարհայութեամբ

մեկնուած են: Եթէ է նաեւ հաստուածիս մէջ առաւելարկած մեկնութեանց անկախ իբրեւ սարակուական նկատուին, բայց Ս. Պուկկէի «Աւսումնասիրութիւնք ստուգարանութեան հայերէն լեզուի»² քրոջ մէջ նշանակուածներն ի միասին առելով՝ կ'ըսենք թէ արագհարութեամբ մեկնուած ընկի հայերէն բառերու թիւն իբր 350 կը բարձրանայ, որ զոհացոցիչ արդիւնք զնէ է, նկատելով այն պարագայն՝ որ հայերէնի ուսումն առ մեզ նորանին է եւ մասնագետ լեզուաբաններէն շատ քիչը հայերէնով կը գրագրէ:

Հիւլալանի ու է նայնիբերու համար մի միայն օրինակ կը զնէ իւրաքանչիւրին (§ 27 եւ 31). կարծեմ թէ Երկրորդ օրինակներում այն երկու տառերու վրայ մեր ունեցած ծանօթութիւնը մեծապէս կը ճորտանայ:

1. Ալամթ. լատ. cubo, cumbo; յունարէն՝ $\chi\upsilon\phi\acute{o}s$ (ծաւծ, սպառառնի), եւ $\chi\upsilon\pi\acute{\alpha}\tau\alpha$ (ծախ).
2. Անյէտ. յունարէն՝ $\acute{\alpha}\chi\lambda\upsilon\varsigma$ (մշուշ, մութ).
3. *Առած, արծաթեմ, արծաթաձեմ. աւետ. $\tau\acute{\alpha}\zeta\alpha - \tau\acute{\alpha}\zeta\alpha\rho$ ($\tau\acute{\alpha}\zeta\alpha\rho$) (հրաման), $\sigma\tau\epsilon\upsilon\zeta\upsilon -$ (ուղիղ զնայցող), $\sigma\tau\epsilon\upsilon\zeta\iota -$ (ուղիղ), հին հնդկերէն՝ $\text{r}\acute{\alpha}\delta\text{h} -$ (չիտակ). յունարէն՝ $\acute{\alpha}\rho\gamma\upsilon\alpha$ (կանգուն, այսինքն՝ սպիտ վերայ կեցող անի մը հասակին բարձրութիւնք) = հին հնդկերէն՝ $\text{r}\acute{\alpha}\delta\text{h}\text{w}\text{i}$; Գոթացիերէն՝ uf-takja (համարանալ, արարեւել); Առածին կը վերաբերի նաեւ Առած բառը. առաւելու -առ (-հո-) արմատներէն է, վերջինը -ռ (-ո-) արմատներէն:
4. *Բար, սակե բարոք. լատ. fur - fur (ցորենի թիփ, բոյց նաեւ թիփ գլխոյ, մորթի). Պատահական նմանութիւն ունի հայերէն բարոք բառին արարեւել (ար) բառը:
5. Բարք, բոխմ, = բուծանեմ. յունար. $\varphi\upsilon\tau\acute{o}\nu$ (առնկ).
6. Գոտոց. հին պալ. $\text{grozi}\eta\eta$ (սահաբին, արհարեմ), grozii , ներկայ $\text{groz}\acute{o}$ (արհարեմ).
7. *Գի, գիւն, արմատ = գիւնիւն. գոթայ. diva (մեռելի).
8. *Գիւ, յունար. $\theta\epsilon\acute{o}\varsigma$ (Առաւուծ).
9. Եռեմ, եւ Առած. հնդկեր. $\text{ar}\acute{s}, \text{r}\acute{s}\text{h}\text{abha}$ (ցուլ) աւետ. $\text{ar}\acute{s}\text{h}\text{an}$ - (մարդ, սյր) յունար. $\acute{\alpha}\rho\gamma\upsilon\tau\alpha$ = $\text{r}\acute{s}$, նշուած է $\text{r}\acute{o}\text{m}\text{an}\text{us}$ = $\text{m}\acute{s}\rho$.
10. Թուի, արմատ = Թուի, հնդկ. tati -, յունար. $\tau\acute{\alpha}\sigma\iota\varsigma$ (արարեւում). Հայ բառը բռն կը նշանակէ «սխառնեմ (ձեռնի)»:
11. Թուխեմ, Թուխեմ. հին պալ. top-iti (ընկղմել), ներկայ $\text{top}\text{i}\text{j}$, $\text{ton}\acute{o}\text{ti}$ (= $\text{top-n}\acute{o}-\text{ti}$) (ընկղմիլ).
12. *Թուցմ, յունար. $\sigma\tau\acute{\epsilon}\lambda\lambda\omega$ (արշարել, կազմել), մանուսնդ՝ $\text{peri-}\sigma\tau\acute{\epsilon}\lambda\lambda\omega$ (փութիթել, արարեւել).
13. Թուի (յտակ). յունար. $\tau\acute{o}\rho\omega\varsigma$ (տեղ).
14. Թիւ. յունար. $\sigma\tau\acute{\iota}\varphi\omega\varsigma$ (կոյս, խուփ).
15. *Լիլի, լիլի. լատ. lacus = կեղտերէն՝ loch (լիւ). $\text{L}\acute{i}\text{i}\text{i}$ - (-ո-) արմատով բառ զնէ է, սյլ $\text{L}\acute{i}\text{i}$ = (-հո-) արմատով, եւ իբարեւ հետ այն ազերն ունեին ինչ որ նիւն առած էւ առիւ (տի. 2):

¹ S. Bugge, Beiträge zur etymologischen Erläuterung der armenischen Sprache. Christiania, 1889.

¹ Sitzungsberichte der k. k. Akademie der Wissenschaften in Wien, Philosophisch-historische Classe, Band CXXII, (I. Armenische VI.), Wien, 1890.
² H. Hübschmann, Armenische Studien, I, Grundzüge der armenischen Etymologie. Strassburg, 1881.